

# ԳՐԻԳՈՐ ՇՂԹԱՅԱԿԻՐ՝ ՊԱՏՐԻԱՐԲ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ (1715-1749)

Մինչ Տարօնի վանքին մէջ ազօթքի և ճգնութեան օրեր կ'անցընէր Գրիգոր Վրդ. Շիրուանցի, ասոյն Պոլսոյ մէջ նոր պատրիարքութեան բարձրացած իր ուսումնակիցը և բարեկամը, Յովհաննէս Վրդ. Բաղիշցի, մայրաքաղաքին մեծամեծներուն հաւանութեամբ կը յանձնարարէր որ Ս. Պատարագի մէջ իբրև Երուսաղէմի պատրիարք յիշատակեն Տարօնի վանքին առաջնորդ Գրիգոր եպիսկոպոսը (1715 Սեպտ. 13): Պոլսոյ մէջ տրուած այս որոշումը կը հաղորդուի էջմիածին, Աստուածատուր կաթողիկոսին, որ մեծապէս կ'ուրախանայ, վասնզի լաւ կը ճանչնար Շիրուանցիին բարձր արժանիքները, և կը հրամայէ որ Գրիգոր վարդապետ Տարօնէն մեկնի Երուսաղէմ և ստանձնէ առաքելական Աթոռին ծառայութեան ծանրակշիռ գործը: Գրիգոր վարդապետ, շատ մը մերժումներէ ետք, ի վերջոյ կը ստիպուի ընդ առաջ երթալ ազգին որոյման և 1717 տարւոյ Վերափոխման տօնին (Օգոստ. 18) կը հասնի Կ. Պոլիս: Կոչուտ սրտաշարժ խօսքերով և արցունքներով կ'ողջունէ իր հայրապատիւ բարեկամը.

«Ո՛վ սուրբ տեղեաց պսակազիր,  
 Խոնարհեցար և եկիր,  
 Երեսս ի հող և մօխիբ,  
 Ճանապարհիդ որ եկիր» (Հաննայ, էջ 128):

Շիրուանցին, հոգ իմանալով Երուսաղէմի տաղնապալից գրութեան սրտայոյղ մանրամասնութիւնները, իբրև Երուսաղէմի Պատրիարք 1717 Հոկտ. 2ին կը գրէ իր անդրանիկ կոնդակը և կը ղրկէ Երուսաղէմ, որով,

1. — Իրեն լիազօր փոխանորդ կը կարգէ Երուսաղէմացի Յովհաննէս (Հաննայ) վարդապետը, և անոր կը յանձնէ Ս. Աթոռին բոլոր գործերուն, գոյքերուն, մուտքին և ելքին հսկողութիւնը:

2. — Գանձապետ կը նշանակէ Մահտեսի Մարկոսը, իրեն օգնական տալով Կիւրեղ վարդապետը, Տէր Մկրտիչը, Մահտեսի Եւուսուֆ Խալֆան, Մահտեսի Մկրտիչն ու Մահտեսի Պետրոսը:

3. — Մահտեսի Մարկոս գանձապետին կը հրամայէ որ իր հինգ օգնականներուն զիտութեամբ և փոխանորդ Յովհաննէս վարդապետին միջոցաւ յանձանձէ Ս. Աթոռին պէտքերը և ի հարկին վճարէ պարտքերը:

4. — Բոլոր միաբանները կը յորդորէ որ հնազանդին իր փոխանորդին և օգնեն իրարու:

5. — Յովհաննէս վարդապետին կը պատուիրէ որ ի շահ Աթոռին աշխատի եւ ըլլայ անաչառ ամէնուն հանդէպ:

Գրիգոր պատրիարք ցոյց տալու համար հասարակութեան թէ ո՛րքան ծանր պարտքի տակ կը հեծէր Երուսաղէմի Աթոռը, երկաթէ դժուարակիր շղթայ մը կ'անցընէ վիզէն և բանալիով կը կղպէ, ուխտելով որ պիտի չհանէ զայն մինչև որ Ս. Աթոռը ազատուի պարտքի իր կապանքներէն: Այսպէս, վիզը շղթայուած, գերիի մը նման, Գրիգոր պատրիարք կը կենայ Պոլսոյ եկեղեցիներուն զոներուն առջև՝ հանգանակելու համար բարեպաշտներուն նուէրները և ազատելու ազգին պանծալի Աթոռը պարտապահանջներու անտանելի նախատինքներէն: Այդ պատճառաւ է որ ժողովուրդը տուած է իրեն Շղթայակիր մակդիրը, որ այսօր շատ մը պատուանուններէ աւելի քաղցր կը հնչէ մեր կանջներուն:

Մինչդեռ Ս. Յակովբեանց մայրավանքին ծանրակշիռ պարտքերուն ահարկու մղձաւանջը կը տանջէր Շղթայակրի հոգին, նոր փորձութիւն մը երևան կ'ելլէ յանկարծ, այսինքն Ս. Յարութեան հինաւուրց տաճարին նորոգութեան հարցը, զոր յոյները և լատինները յարուցած էին: Հսկայական ծախքեր պահանջող այդ ձեռնարկն ալ կ'աւելնար Շղթայակրի արդէն իսկ ծանրաբեռն ուսերուն վրայ: Բայց Աստուծոյ օգնութեամբ և Յովհաննէս Կոլտի և ազգին գլխաւորներուն ձեռնարկութեամբ կարելի եղաւ Սուլթանէն ըստանալ յատուկ հրամանագիր, որով հայերը կ'արտօնուէին նորոգելու Ս. Յարութեան մեծ տաճարին մէջ իրենց սեփական սըր-

բատեղիները: Թագաւորական հրամանա-  
գիրը կը ղրկեն Հաննայ վարդապետին և  
կը պատուիրեն որ անվարան սկսի նորո-  
գութեան գործին: Կը շփոթի Հաննայ,  
վասնզի ոչ մէկ դահեկան ունէր պատ-  
րաստ, բայց յոյժը դրած Աստուծոյ, և իր  
պատուական Պետին անձնուիրութեան վը-  
րայ, կը ձեռնարկէ վերաշինութեան, և ոչ  
միայն մեր, այլ և մեր կողմէ Գպտիներուն  
և Ասորիներուն արամազրուած սրբատեղի-  
ներն ալ վայելապէս կը նորոգէ:

Գրիգոր և Յովհաննէս պատրիարքնե-  
րու դիմուեմով Աստուածատուր կաթողիկոս  
նուիրակներ կը հանէ որպէսզի հանգանա-  
կութիւններ կատարեն և օգնեն Երուսա-  
ղէմի Աթոռին: Շղթայակիր հետզհետէ հաս-  
նող զուժաներով կը հատուցանէ Ս. Յա-  
րութեան նորոգման ծախքերը, կը վճարէ  
մաս առ մաս Ս. Աթոռին պարտքերը և կը  
գնէ գանազան հասութարեր կալուածներ  
Յոպպէի մէջ:

Այսպէս Գրիգոր պատրիարք երկու  
տարի և չորս ամիս կը մնայ Պոլիս և գոր-  
ծերը բաւական կարգի կը դնէ, ապա մայ-  
րաքաղաքին մէջ իրեն փոխանորդ կը  
նշանակէ Յովհաննէս Կոլոտ պատրիարքը  
եւ 1720 Փետրուարին ցամաքի ճամբով  
կ'ուղևորի դէպի Երուսաղէմ: Երբ կը հասնի  
Հալէպ կը մնայ հոն ժամանակ մը և կը  
նորոգէ Հոգետունը: Ապա կը մտնէ Դա-  
մասկոս, հոն ալ կարևոր նորոգութիւններ  
կ'ընէ եկեղեցիին և Հոգետան վրայ, և  
պարտքեր կը վճարէ: Վերջապէս Երուսա-  
ղէմ կը հասնի 1721 Փետր. 12ին: Իր սըր-  
բութեան և առաքինութեան համբաւը իրմէ  
առաջ հասած էր Երուսաղէմ, որուն բնա-  
կիչները խուռն բազմութեամբ կը փութան  
ղիմաւորելու Առաքելական Աթոռին զար-  
մանալի Կալանաւորը:

Շղթայակիր անմիջապէս գործի կը  
ձեռնարկէ Ս. Աթոռը բարեկարգելու նպա-  
տակով: Նախ կը կանոնաւորէ Միաբանու-  
թեան կենցաղը և կը սանձահարէ այն միա-  
բանները որոնք անոպայ կեանք մը վարե-  
լու վարժուած էին: Ամէնօրեայ եկեղե-  
ցական պաշտամունքներուն վայելուչ կեր-  
պով կատարուեմը իրագործելու համար հե-  
զարարոյ և հաւատացեալ կրօնաւորներ կը  
կուէ պաշտօնի: Ան կը գնահատէր իւրա-  
քանչիւրին արժանիքը. լաւերը կը քաջա-

ւերէր իսկ վատերը կը խրատէր ու կը սաս-  
տէր: Իր անձին օրինակը ամենէն վերը կը  
փայլէր իբրև լուսաւոր տիպար սրբութեան,  
վեհանձնութեան և աշխատասիրութեան:

Շղթայակիր վիզէն գեռ կախուած կը  
մնար պարտքերու շղթան: Ան թէև յաջո-  
ղած էր մուրհակներուն կարևոր մէկ մասը  
վճարել, շատ մը կալուածներ և թանկա-  
զին իրեր գրաւէ ազատել, և նոյնիսկ նո-  
րոգել ու շինել գանազան կալուածներ,  
այսու հանգերձ չէր հասած իր նպատա-  
կակետին որ էր Ս. Աթոռը իսպառ ազա-  
տել պարտքերու բեռէն: Նոյնիսկ փափաք  
յայտնեց որ քաղաքէ քաղաք և գիւղէ  
գիւղ շրջի և նուէրներ հանգանակէ, բայց  
մայրաքաղաքի ազգայիններու ժողովը յար-  
մարչտեսաւ այդ ձեռնարկը, և ուրիշ միջոց-  
ներ խորհեցաւ վանքին օժանդակելու համար:

Ալթ տարիներ արդէն անցած էին երբ  
Գրիգոր պատրիարք իր պարանոցէն կա-  
խած էր խորհրդաւոր շղթան: Այդ միջոց-  
ներուն կաթողիկոս ընտրուած էր Կարա-  
պետ Բ. Ունեցի (1726) և կը գտնուէր Կ.  
Պոլիս: Հոն էր նաև Հաննայ վարդապետ,  
Թովմաս և Յակոբ վարդապետներուն հետ,  
ուր գացած էին Շղթայակիր հրամանով,  
եպիսկոպոսական աստիճան ստանալու նո-  
րընտիր կաթողիկոսէն: Այնտեղ կը կատար-  
ուի խորհրդակցութիւն մը ազգին հողևոր  
և մարմաւոր իշխաններուն մասնակցու-  
թեամբ և կ'որոշուի գրել Գրիգոր պատրի-  
արքին որ այլևս հանէ շղթան իր վիզէն,  
քանի որ Աստուած ազատած էր Ս. Աթոռը  
այնքան պարտքերէ և վտանգներէ: Անոնք  
գիտել կուտան որ այդ շղթան նախատինք  
մըն էր ամբողջ ազգին: Եւ գործնական կեր-  
պով ցոյց տալու համար իրենց կարեկցու-  
թիւնը հինգ հազար դահեկան ալ կը յանձնեն  
Հաննայ վարդապետին որ նամակին հիտ  
տանի իր Պետին: Ակզին կամքին առջեւ  
տեղի կուտայ հեղահողի պատրիարքը եւ  
լալով համբուրելէ ետք կը հանէ վիզէն  
այն շղթան զոր կրած էր իբրև պան-  
ծալի շքանշան մը: Ատկէ յետոյ էր որ ա-  
ռաջին անգամ ըլլալով Շղթայակիր կը  
բարձրանայ Առաքելական Աթոռ և կը  
պատճառէ մեծ ուրախութիւն Միաբանու-  
թեան և ժողովուրդին: Պարտքերու ամ-  
բողջական ջնջումը կ'իրականանայ 1728ին,  
Շղթայակիր ընտրութենէն տաս տարի վերջ:

Պոլսոյ մէջ կարապետ կաթողիկոս, Յովհաննէս պատրիարք և Հաննայ եպիսկոպոս խորհրդակցաբար կ'որոշեն որ Երուսաղէմի Աթոռը այնուհետև չմիացուի Պոլսոյ Աթոռին և աշխարհական նազըրներ գործակալ չգրուին Աթոռին իբրև վերակացու, այլ Երուսաղէմի պատրիարքութեան կոչուին Միաբանութեան մէջէն իրենց ծառայութեամբ, փորձառութեամբ և սրբութեամբ արժանաւորագոյն անձեր: Այս որոշման անշուշտ համամիտ էր նաև Ս. Աթոռոյ պատրիարքը:

Բայց Շղթայակիր դեռ ունէր ուրիշ տազնապներ իր առջև: Ծոռագատիկը, որ հայոց և յունաց միջև աղէտալի կոիւններու տեղի տուած էր անցեալին, ահա նորէն կը հանդիպէր 1729ին: Շղթայակրի հեռատես միտքը կը ճգնի առաջքը առնել այդպիսի ողբալի շփոթութիւններու, եւ մասնաւոր աղօթքներով կը դիմէ Աստուծոյ զթութեան: Վերջապէս կը մօտենայ վտանգաւոր թուականը: Յոյներն ալ իրենց կարգին տրամադրութիւն կը ցուցնեն խաղաղ լուծման մը. կ'ընդունին Շղթայակրի առաջարկը, որուն համաձայն յոյներու Զատկին, որ հայոց ալ Ծաղկապարզն էր, մինչև իրենց արարողութեանց վերջանալը ոչ մէկ հայ պիտի մտնէր Ս. Յարութեան Տաճարը, և փոխադարձաբար հայոց Զատկին ալ ոչ մէկ յոյն ոտք պիտի կոխէր հոն, բացի տաճարին մէջ բնակող միաբաններէն: Երկուստեք ընդունուած այս կարգադրութիւնը կը հաղորդուի կառավարութեան և յատուկ արքայական հրամանագրով կը հաստատուի, և իւրաքանչիւր ազգ տօանձին խաղաղ սրտով կը կատարէ Փրկչին յարութեան հրաշափառ տօնը:

Շղթայակրի շինարարական ձեռնարկներուն մեծ օժանդակ հանդիսացած է Ակնցի Սեղբեստրոս կամ Սեղբոս Ամիրայ Երեւանեանց, որ 1727ին Պոլսէն Երուսաղէմ ուղևորի կուգայ հետք բերելով՝ Ս. Յակոբեանց Տաճարը ձեփելու և բռնուլ արտօտօնապիրը, զոր Շղթայակր Բ. Դուռնէն խնդրած էր Յովհաննէս կոլոտի միջոցաւ: Սեղբոս Ամիրան Երուսաղէմ կը մնայ նորոգութեան ամբողջ ընթացքին և կը խրախուսէ պատրիարքը որ բան մը պահաս չմնայ: Այս առթիւ է որ ճարտար նըկարիչ տիրացու Յովհաննէսի ձեռքով գրծ-

ուած ընտիր պատկերներով կը զարդարեն տաճարին պատերը: Նոյնպէս հաճոյատեսիլ յախճապակիներով կը պննեն տաճարին որմերուն ներքին մասերը և յարակից մատուռներու որմերը: Սեղբոս Ամիրան շատ յիշատակներ կը թողու Ս. Երկրին մէջ եւ ժամուցներ կը սահմանէ ժամարարներուն, որպէսզի ամէնօրեայ պատարագներու միջոցին յիշեն իր հին և նոր ննջեցեալները:

Բացի Սեղբոս Ամիրայէն, Տարսիսիցի — Կեսարիոյ գիւղերէն մին — Միլիտոն Ամիրան և իր տիկինը Նազլը, և Սեբաստացի Մահտեսի Եսայի կը զարդարեն Ս. Յակոբը զանազան շինութիւններով:

Երբ Շղթայակիր կ'ուրախանար տեսնելով Ս. Աթոռին բարգաւաճումը և եկեղեցիներուն պայծառանալը, դառն հարուած մը վշտահար ըրաւ զինք. ատիկա իր անձնուէր և հաւատարիմ աթոռակալին Հաննայ վարդապետի մահն էր: Հաննայ տասնևհինգ տարիներ մեծամեծ դժուարութեանց և նեղութեանց մէջ ձեռնհասօրէն վարած էր փոխանորդի պաշտօնը, իր մահը կը զրկէր Շղթայակիրը Աթոռին ամենէն աւելի նուիրուած և կարող իր օգնականէն: Շղթայակիր այնքան կը սիրէր եւ կը գնահատէր իր գործակիցը որ իր իսկ ձեռքով գերեզման իջեցուց և հանգչեցուց անոր մարմինը (1733 Յնս. 11):

Հաննայ վարդապետին մահէն յետոյ Շղթայակիր կը ջանայ յարմար փոխանորդ մը ձեռք բերել: Ոմանք կ'ուզէին Գաբրիէլ վարդապետը, զոր ստիպուած կ'ընդունի Շղթայակիր, մինչև որ Պոլսէն կուգայ Յակոբ վարդապետ Նալեան, կոլոտի աշակերտներէն, և կը դառնայ Շղթայակրի գնահատութեան և զստահութեան առարկայ և կը ստանձնէ Ս. Աթոռին գործերը, օգնելու համար Ս. Պատրիարքին իր ձեռնութեան օրերուն:

Եւ սակայն մեծագոյն տազնապը դեռ նոր երեան պիտի գար, որ էր յունաց փորձը Ս. Յակոբն ու հայկական բոլոր սրբալայրերը խլելու հայոց ձեռքէն: Անոնք նման փորձ մը կատարած էին Տարօնեցի Աստուածատուր պատրիարքի ժամանակ (1657) և ձախողած էին: Այս անգամ, օգտուելով իրենց բարեկամ կարգ մը ազգեցիկ թուրք պաշտօնեաներու վայելած դիրքէն, կը կրկին իրենց ոտնձգութիւնը: Շղթայակիր և կոլոտ, ազգին զլխաւորներուն հետ կը

լծուին տենդագին աշխատանքի, ազատելու համար ազգին սեպհական սրբավայրերն ու սրբազան իրաւունքները: Նախան Յակոբ վարդապետ կը տանի Պոլիս մեր իրաւունքները հաստատող արքայական հրովարտակները, և Շղթայակիր կը ստիպուի յանձն առնել երկար ու տաժանելի ուղևորութիւն մը գէպի Պոլիս, ուր կը հասնի 1736 Յուլիս 23ին, Ս. Յակոբեանց մայրավանքը նորէն ազատագրելու համար յափըշտակիչներու անիրաւ ճիրաններէն: Իր և Կոլոտի ճիգերն ու աղօթքները, Մուրատեան Յարութիւն Ամիրայի և Շէյխիւլիսլամին գիշերախառն միջնորդութիւնները ի վերջոյ կը յաջողին ստանալու Սուլթանէն Ս. Յակոբի վրայ հայոց պատմական իրաւունքը վերահաստատող գիրը:

Հազիւ խաղաղած էր յունաց յարուցած փոթորիկը երբ լատին միաբաններ Ս. Յարութեան Տաճարին մէջ զանազան ոտընձըղութիւններ կ'ընեն հայոց դէմ և կը ջանան խափանել մեր կարգ մը իրաւունքները: Շղթայակիր համբերութեամբ կը ջանայ որ բարեկամական միջոցներով համոզէ լատինները ետ կենալու իրենց անիրաւ ընթացքէն: Ի վերջոյ կը ստիպուի գառնալ Երուսաղէմ և անձամբ վերահաստատել տալ հայոց վտանգուած իրաւունքները: Ան Պոլիս մնացած էր չորս տարի և ենթարկուած մեծամեծ ծախքերու, յունաց և լատինաց ստեղծած վէճերուն երեսէն:

Ուրախ օրեր հազիւ թէ պիտի տեսնէր Շղթայակիր և անա նորէն գոյժ մը որ խոցեց իր սիրտը խորապէս. իր մեծ գործակիցը և Ս. Աթոռին ամենէն կարող պաշտպանը, Յովհաննէս պատրիարք Կոլոտ վախճանած էր ի Պոլիս 1741 Փետր. 13ին, մինչ կը յուսար իր ձեռութեան օրերն անցընել Երուսաղէմի մէջ, իր եղբայրակցին մօտ, որ իրեն համար յատուկ յարկաբաժին մը շինած էր: Տրտմեցաւ Շղթայակիր, բայց իր սուգին մէջ կը նշամբէր յոյսի նշոյլ մը յանձին պատրիարքութեան բարձրացած Նախան Յակոբ վարդապետին, որ Կոլոտի ամենէն տաղանդաւոր ձեռնասունն էր և Ս. Յակոբին մատուցած էր արդէն անմուռանալի ծառայութիւններ:

Շղթայակիր պատրիարքին շատ բան կը պարտին նաև Ս. Յակոբեանց Ձեռագրատունն ու Գանձատունը: Ձեռագիրները, որ ողբալի վիճակի մը մատնուած էին, ազատելու համար փճացումէ, ան գրեց Յովհաննէս Կոլոտին և խնդրեց վարպետ կազմարար մը: Կոլոտ ուղարկեց Գրիգոր ա-

նուն ճարտար արհեստաւոր մը որ նորոգեց վնասուած ձեռագիրները և կաշեպատ կողքեր անցուց, որոնց վրայ երկաթադիր կազապարով դրոշմուած է Գրիգոր պատրիարքի անունը: Իսկ Գանձատունը մեծապէս ճոխացաւ Շղթայակիր շնորհիւ ստացուած թանկագին զգեստներով և անօթներով, որոնք հայկական ստեղծագործութեան և սովորութեան հիանալի նմոշներ են:

Շղթայակիր Ս. Յակոբեանց վանքին յարակից զանազան տուններ գնելով կը միացնէ վանքին և բոլորը կը շրջապատէ յատուկ պարիսպով, այնպէս որ վանքը բաւական կ'ապահովուի արտաքին ոտընձըղութեանց դէմ, որոնցմէ յաճախ տառապած էր անցեալին: Ներկայ օրերուն ալ մեծ օրհնութիւն մը եղաւ այդ և շատ կիանքեր և ինչքեր ապահովութիւն գտան Ս. Յակոբի օրհնեալ պարիսպներէն ներս:

Շղթայակիր կիանքին վերջին տարիներն ալ ազատ չմնացին ներքին ու արտաքին վիշտերէ, բայց ան հեղութեամբ և համբերութեամբ կրեց այդ բոլորը և մինչև վերջը մնաց առաքելի հետևող իր փրկչին: Իր տառապած մարմինը դադրեցաւ գործելէ 1749 Փետր. 12ին, ութսունամեայ հասակին մէջ: Իր մահը մեծ սուգ պատճառեց միաբանութեան և բովանդակ ազգին: Ան իր ետև կը թողուր սակայն սուրբ և մեծ մարդու մը համբաւը և յիշատակը, որ մինչև այսօր պարծանքի նիւթերէն մին է Ս. Յակոբեանց Միաբանութեան:

Այսօր դժխեմ բախտին բերումով մենք զրկուած ենք իր գերեզմանին այցելութիւն մը տալու երջանկութենէն, թէպէտև անոր դամբանը հազիւ հարիւր մէթր հեռու է մեր շրջանակէն, իր քաղցր անունը սակայն ամէն օր կը հնչէ անօրինական սըրբավայրերու խնկաբոյր կամարներուն տակ, Ս. Պատարագի ընթացքին, իր համանուն մեծ պաշտօնակցին, Պարոնտէր Գրիգորի անուան հետ:

Իր մահուան երկրորդ դարադարձը կը խորհինք թէ յարմարագոյն առիթ մըն էր այս երկու սրբազան հայրապետները անցընելու Հայաստանեայց Եկեղեցւոյ Տօնացոյցին մէջ, վասնզի երկուքն ալ իրենց սրբակրօն կեանքով փայլած են իրենց ժամանակին և կը փայլին մինչև այսօր, իբրև պանծալի տիպարներ՝ Հայ Եկեղեցւոյ մեծ հայրապետներու շարքին:

ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ